

Կըհրադարախոի ամս երկու ահ-  
 գամ . պիտին եւ ի կեն ,  
 Տարեկան գինե 24 լրու-  
 մ է յանուայ 12 լրու-  
 մ է կապը 40 կմը . .



Լ. Բ. Տ. Տ. Բ.

Ո՞ր թի-եւ ո՞վ ի ուրբադու-ի  
 Դարս երթաւելք լուրդելնելը  
 իմբաժիւ պիտի ճամփէ .  
 Լուրդը վերսպեւալի-իւ-  
 սո իմբաժիւ պիտի ա-լլու-իւ .

## Ա. Բ Ճ Ա Խ Բ Կ Տ Ե Բ Օ Ւ Ա Յ

Թ Ա Խ Ա Յ Ե Վ Ա Յ Ե Շ Ա Յ Ե Վ Ա Յ Ե  
 Ի Մ Ե Մ Ի Մ Ա Յ Ե Վ Ե Վ Ա Յ Ե Մ Ա Յ Ե Վ Ա Յ Ե  
 Ի Մ Ե Մ Ա Յ Ե Վ Ա Յ Ե Վ Ա Յ Ե Վ Ա Յ Ե Վ Ա Յ Ե

Ե. Տ Ե Բ Բ. Թ Ա Յ Ա Յ Ե Վ Ա Յ Ե Վ Ա Յ Ե

1863.

Ա Ե Գ Տ Ե Վ Ֆ Ե Վ Ա

Վեր ազգն ինչ վիճակի մէջ է .

Երբեւ նաև մը ծովու վրայ , ոռ ագաստներ  
բացած կուղէ յառաջ ընթանայ . բայց սին-  
պիսի կետիմ է հասեր , ուր չորս կողմէն հող-  
մեր է վշեն , ու սահի վիխանսկ յառաջ եր-  
թալու իր տեղը կայնած առին ու անդ ին-  
թեքիլով կտուանի :

Առող ելքն ինչ է .

Թիսավարները մի ստենեն վարին ու յա-  
ռաջ քաշեն . մինչեւ համի խոզազական  
կէտը :

Վեր ազգի այժմեան վիճակի բրեւ կառք  
մի է , զարուս լուսանորութեան եւ քաղա-  
քականութեան ճամբանն վրայ երած զեայ  
տաերէ . լճաղ չկայ որ յառաջ քնչէ , ա-  
մենքն այ մէկու մէկու կ հրաւ իրենք . կ պօ-  
սանք « Ազգաւոր ենքն , բայց վարի կու-  
ղենք քան թէ քաշել . կառքնով խօսքով մի  
շարժիր . Հային առ այժմ ձայն կայ միայն ,  
կ պօսաւ կ գռաւայ . երբեմնալ կ շարժի , զար-  
ժեալ թող կուառյ . այսպիս իր ձայնը լսող  
յանկարծ կ դառն օյ յետս կ հայի եւ կար-  
ծէ թէ տհա Հայն սկաւ եւ պիտի յու-

ռաջանայ . բայց Հայը պարկու քիչ մի քը-  
նանայ , տղայ է քիչ մի խազոց , ժամանակ  
թող պատու թէ Հայաստանի կոտքը պիտի  
յառաջ ընթանայ :

Ինչ անհնք հապա ,

Ամեն մարդ պետք է իր պարոքը խանչնայ ,  
իր կարգը ճանչնայ , աշխատել ջանայ :  
« Աթէ ամենքս ալ դուռնալք ազայ ,  
» Հապա մեր աղունը ով աղօյ :

Ամենքիս ձեռքը մէյ մէ կ իսպազան կայ ,  
եւ Երէ Երէ կանչելով առյլը վարել եւ լըծ-  
կանները ծեծել կուղենք . լծան առկ քանիիմ  
հասդարութիզ ձագեր ու որթիկներ կան :

Իսկ այն վարժ եւ ուժեզ ամօղները կը-  
հետան զիրենք . եւ այն խեղճ որթիկները  
իրենց ուժեն վեր ծանր լուծի այսկը մնա-  
րվ . քանիիր այնպէս մատաղ եղերեն  
Վշի սիրոյն բայց ապարդիւն :

Վհ , ես մեռնիմնոցա քաղցր արեւուն ,  
ափառ այն առքբ կեանքն ու պատռական  
արիւն :

Օն ուրեմն , աշխատինք՝ բայց կարգաւ ,  
վարժովետը՝ իւր զամիննայէ , զամտիարակը՝  
իւր կրթութեան ; վարդապետը՝ իւր վարու ց  
եւ բարոզին , քոհանայնիւր սրբութեան եւ  
պաշտաման ; իշխանը՝ իւր պաշտօնին արուես-  
տաւորն իր արուեստին . մատենագիրն թող  
դրէ . մաճական իր սրբորը վարէ . Առնք ա-  
մենքնալ պետք են մարդ կութեան , ամենք-

ալ պետք են ազգութեան :

ԱՇԿ ազգ՝ մէծ դերդասանասիլէ . նոյն տան մէջ եթէ ամէնքնալ մատենազիր լինին , հաց վաստկողն ով լինի . եթէ ամէնքնալ տանուտեր կոմ ծոչ ազաւ լինին , անաեւ առեթիւն ով անէ . ազին ով նայէ . առանք ով ծառայէ . մշակներ , սրնք օտար են :

ԱՅՆ Հայն այս բանի մէջ հպարտ է , եւ անոր համար միշտ աղքատ է . ( Օտարն միշտ բու տան եւ գործին վեսանկար է . ուսնինք միանգամ : Տան գոււակի իր առն մէջ ազայէ միանգամանի եւ ծառայէ , եւ թէ ծառայունենալ կուզենք , ծառայէլ ուսնինք . — Անոս անգ թէ միշտ ծառայենք . եթէ ըզմեզ ճանչենք . . . )

Դիցուք թէ ազգովին առւնմը պիտի շինենք . ամէնքս ող կուզենք ճարտարապետ լինել , թէ խելքերնիս համար թէ չհամար . — Ո այ , նա հրամայէ՝ ես ծառայեմ : նա չինի ուսթան աշակերտ , Ես ալ ուսթայութիւն կանեմ . կատէ , ու կվազէ պատի գըլու խր կ կոյնէ , մէկնու ասոր խելքով եւ ասոր ոտքավ թօնու անոր բով , միւ մներ թէ՝ Ե՞ս ալ , Ե՞ս ալ , Ե՞ս ալ . . . վերջապէս լոսերլ պատի վրայ լիցուաւ , վարեն ալ աշխատող չմնաց , գործն անկատար՝ տունն անշէն մնաց :

Եթէ մէկը լաւ ձայն ունի եւ իր պաշտօննէ . կոկիր երգել , ով որ ասոր ձայն լունքնալ կվազէ բով եւ լուքնալ կոկիր ձայն ձայնի կոյնէ , բայց եղբայր , մեր ձայն ան յարմար է . նա թօն երգէ , մենք ալ միտք ունինք խորհենք , գործ ունինք գործենք :

Կարծես այսպէս աներով մտութիւն կը համարին . եւ այսու ցրել կուզեն այն սեպ հական բայց անտեղի վճիռը մեր ազգին , “ թէ Հայք ոչ միարանին ո : ”

Երբ ազգային կամ Հայրենիաց ռժամն ծառայելու գործմը լինի , պարտու որութիւն ունինք առ հասարակ՝ բայց ըստ կորեաց աշխատիլ . երբ ազգային բարիքը կոմ պարծանի բաժնի բաժնին , իրաւունքունինք դարձեալ առ հասարակ՝ բայց ըստ արժանեցց առնել :

( Օպնակի համար , եթէ պատուաւոր մէ . կը ի մեր ուսւն ի պատիւ կոչենք , ոչ ապաքէն մէկերնիս հաց պիտի եփինք , մէկերնիս խորտիկ պատրաստենք , մէկս մատակարա-

րենք , մէկս աւել ածենք , մէկս զհիւր ընդունենք պատուենք , մէկս բազմակից լինինք . վերջապէս ամէն մէկս մեր պարտիքն ու արժանիրը դորձենք . իսկ երբ ընդհան նուր ազգը ի պատիւ իսկազան հրաւիրուինք , այս հաւատաց պիտի ուտենք նոյն սեղանեն մի եւ նոյն խորտիկն , բայց ամ նոյն ալ վազեղնք վերի ամթառը նստենք . — Այդպէս եղիր է որ այն ամթառ վշտուեր բազմու թեսն ուորի տակը . կամ բարձուեր սեղանի զըլիւն . . . )

Անկայն Բենջ ասենք տեսակմբ անձանց , որոնք զեռ գործի չ սկսած՝ վարձը կատկարկն , զեռ ասպարէղ չելուն՝ մրցանակ կ պահանջն , զեռ արդիւնքմբ չվաստկան՝ պասկ կամ համարցումն կուզեն : — Ազգն Բենջի ինձի ինչ պիտի տայ , շատ անգամ խօսածեն ումանք . Որ ես վարժապետութիւն անեմ : — Ազգն ապերախտ է , ինչու համար տշխամիմ . խօսապարանց է ազգը , իւրբարերարները կարհամարհէ , իւր սրբազնն հարց պատիւ ը չփանչաչեր , իւր իշխանաւորները կամարգէ . այսչափ ապարանն կարգաւոր համինչ պատիւ կամ շահ ունեցերեմ ազգէն . այսչափ ապարի իշխանաւորնեմ . ինչ օդ ու ակամ յարգը ունեցայ ազգէն , են ևն ասելով , պաշտուիլ եւ պաշարել կուզեն ամբողջ ազգը : Առանց իրեն պարտքերը հասկենաւը , առանց իւր վաստակի ցոյց տալու այս պէս կ յոխորաայ այն անձը , որ բօլորութիւն անպիտան , ծոյլ , միայն ոււող ու պատող , ե իւր գլխին ու փորին հանգիսաը հոգացող հագիմէ : Ամօնով կդրենք ասոնք , եւ ցաւ ւելով կասենք որ ազգի բարիք ու պատիւ այսօգի սիաց առքի ներքեւ կ ձմւի : Առքա եթէ հանդիպին այնպիտումը որ իւր պարտքով ու կարգով կաշխատի ազգին կամ Հայրենիաց համար , կ սկսին թէ հնարե , հազար ու մէկ օրինակով համոզել , որ ետ մնայ իւր սահայն աշխատաւթիւնն :

Կամ թէ ոչ վիհանձն հոգիմինի այդ առաջինն , կ սկսին նորա ընթացքը կասեցնելու կամ կարծանելու տքնիլ վատ խորամանիու թիամբը , որ կարծեա պարապորդ անձ անց սեղանիս հեղ սակութիւն է :

Ա հա թէ իւշի ազգի կառքը յառաջ չերթար :

Այս տեսնաւ ուրիշ մէկնալ , որ բարձր ամ-



## Օ տնապան տեղիկութիւնը

Տարօնոյ առաջնորդական փոխանորդ Արք . Գրիգորիս վարդապետը այս օրերն ծանուցազիր կ հանէ ։ Կարապետի վանուց թէմբը որ տասնից վեցոյականի չահանայ կամ ժողովարար չը պատի ժողովրդեան մէջ սղորմութիւն մուրալու . վանուզի ժողովուրդի վերջին շունչը հասած է աղքատ եւ տառադեալ . ու այդպիսիքալ յաձախ եւ անհագ կերպով, ոմանք ալ խաբեքայ հոգւով, կ ծանրանան խղճաղեաց վրայ .

Պատուիրուած է նուիւ Արք . նուիրակաց, որ պատահած ժամանակ արգիլին . կամ ի ։ Աղորապետը զրկին : Ահա Ժողամենքն ալ լսեն :

Ա. Աղքերիկ վանքը ։ Ա. Ա. Ժաման չեամու չափ հեռու է եւ իւրեմ զաւառի մէջ կիյայ ի . Քիւրտիսան . անցեալ օրեր գեր հասաւ ի ։ Ե վանքս , որով կ յայտնենին իրենց ուրախութիւնը, թէ բնցովէս անդրը եւ ապահով լիքանիք . հասած է այն վանիք իւր թէմերն շնորհւ Վասեմ . Խամայել պետին, որ մինչեւ ցայսօր բարբարոսքրդերու ձեռաց բանաբարութեան եւ հարսաւհարութեան տեան տակ կ դառնեէին :

Ա. Իս աւետաւոր եւ ցնծառիթ լուրը բերկիցնյայ ամէն ազգույնինքու . եւ բոլոր միաբանութիւն սուրբ Աւետիսի իհոգի ուրախանալով յառուկ պարտը համարեցաւ գոհ հութիւնք եւ օրհնաբանութիւնք մատուցանել . ուս Աստուած վեհապետ Կայուեր Արքիթան Ապօրիւ Աղիղին եւ իւր պայտատականց նաև լսեմ . Խամայել պետի համար :

Աղդիս օ շաղրաւթեան եւ կարեկցութեան արժանի կետմի ալ կար ։ Աղքերկոյ գրերու մէջ, զայն ճշութեամբ առնելով կ դնեմք այս անոր անդ, լուելով առ այժմ ինչ որ հարկն է անոր մատին խօսիլ :

“ Քանի տարի է ի վեր մեր վանքը, Ա. Աղքերիկ, այսոյէս ողբայիշի կերպիւ քրդերու ձեռքով ուերածէ, բայց տռաւել եւս այս Աստրախանիերոցի Արքունիք վարդապետոց, երբեմն էր Տիգրանակերոցի Արքունիք վարդապետ, երբեմն Պազար վարդապետ Աթարացի. եւ այժմն է ։ Անոնոսի վանուց Վարտիրոս վարդապետը . . . ” :

Ա. Ա. Աղդային նոր Պատրիարքի ընտրու-

թեան խնդիրը եւ Պատրիարքուի արժան նաւորութիւնները գեղեցիկ նախատեսութեամբ կ դրէ . եւ իրեւ ազգի բարեաց մունեափիմը կ կանչէ “ Ո՞վ է այս ամենաշարկաւար յատկութիւնները կամ կատարելումիւնները իր վրայ միացնող բարձրաւարիձուն եկեղեցականը ու Արդարանց ինքն իրեն կ տարակուածի , կ գյոււրանոց . ազագաւառներէն մէկ երկու նամակներով տընուր արձագանքներ կընդունի եւ տիրութեամբ կ հրատարակէ “ Դանդատ եւ բողք Յանգամու Յահովի սրբազնի վրայ , “ Դանդատ եւ բողք Կորնոյ Յագութիւններն սրբազնի վրայ ո :

Ա. Ա. Վերջինի մասին Արծուեկին ալ Ճայ-նուկից եղաւ Ամական, նաևւ քանիմ” կարձանդեկամբիւններ ալ հրատարակելով Աւանց Ա. Իգնատիոսի մասին :

— Վանեցիք կարդալով Արծուեկի մէջ Ա. Իգնատիոսի վրայ թէ զրուածը թէ հրատարակածը պահած պատկան . մեղաղբեր են զմեզ, որոնցմէ մէկը նամակուու կ յայտնեն եւ կ թափանձէ որ չոնէ Իշնատիոս Արքազանին մուրհակաւ ձեռնալրութիւն անելն ալ հրատարակենք, մէկալոնք թող մասն . Բայց մենք կ հրաժարինք . վասնդի Արծուեկի թերթին, և էջերը նեղեն, վասնդի Արծուեկի կանանց արեւը հանիծեն :

Կարինէն երկու լուր

Ա. Ի. ու ուրախ մէկնէ տիտուր :

Ա. — Կորնոյ աղդային Ժամանգաւորաց վարժարանի ուսուցիչնեւ զատափարակ Արք : Ա. Ի. ասուեան . Տ. Գրիգոր աղդապէր քահանայն վեհափառ Ա. Պատմէսաւ Ա. Կաթուղիկոսէն պատուական խաչ մի ընդունած է հանդերձ օրհնալիր եւ քաջալիր կրնդակաւանի պարզեւ եւ ի վարձ իւր դ ողելիր վարուց և ազգաւուրբար վասաւակոց : Աւրախ եմք :

Բ. — Կարնոյ Արծուեկան վարժարաննեղ և հիւտիկ լինելուն համար, Լ ուսուրբական այ մանկալիներէն կերթան բողոքականաց և հառմէականաց գարոցները . մանաւանդ օրիորդները՝ որք հառմէական մայրապետոց քով կաշակերութիւն . . . Յաւ :

Կատուած իմ միթթարէ զմեզ :

Խ թագիր Տարօնոյ Արծուեկին :

Գ. Արւանձնաւանց, Ճետ Ա. Արծուոյն :

Է ՏՊԵՐԵՆԻ Ա. Ա. Ամօմին :